

Նախարարներ կ'երթային, կ'երթար պալատն հայազարմ .  
 Կարծես ամբողջ թորդոմին հոն էր բանակը ուղմի  
 վահանաւոր, տիգաւոր, հոն էր աղեղն ու մըկունդ .  
 Բոլորը լուռ կ'անցնէին գէնքերն երկիր խոնարհած  
 Հազար փողեր մերթ մարտի եւ մերթ ողբի երգերով :  
 Սիրելիներ երկուստեք շըրջապատած են վըշտով,  
 Իշխանագունք մեծամեծ, դողդոջ ձեռքով դըրօջ բըռնած,  
 Ծիրանածին որդիներ կառքին քովէն հետիտան,  
 Բոլորը մէկ սրտառուչ է'ւ կ'արտասուեն է'ւ կ'երթան :  
 Արծաթադեղ շեփորներ, սուզի տաւիզ քաղցրաձայն  
 Կը պատանեն սիրտ եւ օդ, երկնէ երկիր բօթ կ'անցնի .  
 Սրտածմլիկ կը ճըչան, ողբանըւազ կ'արտասուեն  
 Սեւ քօղերով գիրգ կոյսեր, նուրբ քայլերով ամպարիկ,  
 Վարսերն ուսին ծըփծըփուն, տըխուր աչքեր սեւորակ,  
 Պարանոցներ մեղմօրօր, ինչպէս ճերմակ շուշաններ .  
 Վարսերու յորդ խոպոպներ անաղորոյն կը փրցնեն  
 Կարմըրանուռ այտերուն վըրան սկօս բանալով :  
 Ամբողջ յորձանքը ուսկին յուղարկաւոր սրտաբեկ  
 Յուսալքուած կու լային եւ կ'երթային գլխիկոր .  
 «Հազար ափսո՛ս, որ մեռաւ մեր քաջ արքան բարեսէր,  
 Հազար ափսո՛ս մեր որդւոց, այս ի՛նչ խաւար էր պատեց .  
 Ի՞նչպէս մեռաւ մեծագօր Տըդատ արքան մեր անմահ» . . .  
 Դարանաղեաց հէզ լեռնե՛ր, խօլ ըստուերներ իջուցէք,  
 Իջէք, իջէք թորդանայ շիրմին վըրայ գերդ արձան :  
 Հոն կը հանգչի վեհափառ Տըդատն Հայոց մեծ արքան,  
 Հոն կը նընջէ աշխարհիս առիւծասիրտ ահարկուն .  
 Հոն քուն կ'ըլլայ դէմքը փակ յաղթող վըրկան Քրիստոսի  
 Մարմարի մէջ տարածուած, բարձ կըրանիտն ամրակուն .  
 Կափարիչ մը տըխրադէմ արեւն Հայոց կը ծածկէ :  
 Ինչպէս անքուն պահապան դայն կը դիտեն հրեշտակներ .  
 Հառաչանքներ կը լըսուին ճգնարանէն Մանէի .  
 Ամէն ոգի դայն կ'ողբայ, ամէն փերի կ'արտասուէ  
 Ձայն որ հիւսիս եւ հարաւ վաթսուն տարի շլթայեց,  
 Հըսկաներուն բըռնաւոր կըռփող Տըրդատն հիանալի,  
 Թագաւորաց թագաւոր, Տըրդատն արքայ գերագահ,  
 Տըրդատ Հայոց խընամող, խաղաղութեան հանգրուան :  
 Իրմէ առաջ ոչ ոք մեծ, իրմէ յետոյ ոչ ոք քաջ :  
 Փողն ահագին կը գոչէր «Դարձէ՛ք, արքան հանգչեցաւ» :  
 Իսկ բաղմութիւնը կարծես այնտեղ մընալ կը տենչար,  
 Թեւերն օդին մէջ ծըփուն սըրտածմլիկ կը հարցնէր  
 «Ի՞նչպէս ինկաւ մեծագօր հայրենեաց փա՛ռքը Տըրդատ»  
 Սարեր, ձորեր թորդանայ կը գոչէին «Ո՛հ Տըրդատ» . . .  
 «Ի՞նչպէս ինկաւ մեծագօր հայրենեաց փա՛ռքը Տըրդատ» :

Թրգմ. է. Վ. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ,  
 Տիրէ-Տաուա, 3 Յունուար 1939

Հ. Ղ. ԱԼԻՇԱՆ  
 1847

**Յ Ե Ն Զ Ա Ն Ք Ն Ե Ր Ս**

Արփաթեւել սահմաններէն հորիզոնին  
 Դէպի ափերն արշալոյսին ոսկեղինիկ,  
 Անհունի ծովն ընկըղմիւ, կամ Գաղափարին  
 Վեհ բարձրութեան հըպիւ կատարը բալածիգ՝  
 Հողւոյս ահա տենչանքն հըղօր :  
 Ծընունդ հողի, բայց ելլել վեր այս բերտ նիւթէն  
 Դէպի երկնի սըրբամաքուր անկոխ գօտին,  
 Ու ասողերու ոսկեճամուկ բաւիղներէն  
 Գիշերներով ման դալ, ըզգալ անցքն էակին՝  
 Հողւոյս ահա տենչանքն հըղօր :  
 Փարած լոյսի յետին շիթին՝ որ կը ծորի  
 Արեւմուտքի սեմին վըրայ հալող գունտէն,  
 Ու մեկնելէն վերջն իսկ փընտուել բան մ'որ չմարի,  
 Որ պատրանքովն անոր ապրի՛լ տայ մեզ նորէն՝  
 Հողւոյս ահա տենչանքն հըղօր :  
 Այդ խուսափուկ լոյսի շիթին ծարաւն անյագ՝  
 Ձիս կը տանի անանց Լոյսի չըքնաղ ափին,  
 Հոն ուր անմուտ Արեգակն է, Միտք երանեակ .  
 Ապրի՛լ սուզուած երջանիկ մէ՛ջն այդ Յաւերթին՝  
 Հողւոյս ահա տենչանքն հըղօր :  
 Ամփոփել մէկ հայեացքով մեծ անհունութիւնն,  
 Ըլլալ կեդրոն լոյսի, գոյնի բեզբեղումին,  
 Ըլլալ հաղորդ տիեզերքի շարժման բեղուն,  
 Խանդաղատիլ ու երզն ըզգալ ծագկին, բոյրին՝  
 Հողւոյս ահա տենչանքն հըղօր :

